

Թեան շարք մեծացնելը, թէ՛ Հայաստանի ան-
ցեալ սահմանագիծն անխախտ ներկայացնելն
է եղած խմբագրողի նպատակը՝ աշխարհագրու-
թեան իմաստին հակառակ, — այդ գանազանն էլ
գեոարե է, թէպէտ երկու նպատակը միանգա-
մից եւ միասին նկատելն եւս անարդարացի չէ:

Գ.

Ե. գպր. Ը— ծԹ առանց բացառութեան
վերջանում են « գնացորդան նուաձեր եւ ի հարկի
կացուցաներ », խօսքերով: Կից այդ երեւութին,
իւրաքանչիւր քլինի մէջ՝ բացառութեամբ Ե.
գպր. ԺԸ, յիշուած է, որ Մուշեղ պատում-
բած գաւառներից « առնչոյր պատանգս », Ուրեմն
հարկաւորութիւնն եւ պատանգն անխառն հպա-
տակութեան համար երկու էական պայմաններ
էին: Յից չէ՛ սյտեղ մանրամասն հետեւել
Հայաստանի տիրապետական շրջաններու պատ-
մութեան եւ որոշել թէ՛ որ շրջանին են համա-
ձայնում հարկաւորութեան եւ պատանգի այդ-
պիսի խառնութիւնը: Ոստիկան խօսքի ներկայու-
թիւնը Ե. գպր. ԺԳ եւ ԺԶ մէջ այդ խնդիրը
բուական պարզում է: Ենդիրն այն է, որ կաս-
պից երկիրն եւ Աշխենաց բողեխութիւնը հար-
կաւորութեան եւ պատանգի միջոցներով էլ
լուսալի հպատակութեան ցոյց տաւու ճնշումն
զգալ չէին կարող, ուստի Մուշեղ այդ երկիր-
ներին խիստ վերաբերուեց եւ բաց թողնուական
հպատակութեան պայմաններից՝ հարկից եւ պա-
տանգից, ոստիկան-վերակացուներ թողնց այն-
տեղ (Ե. գպր. ԺԳ եւ ԺԶ): « Եւ անդ ոստի-
կան վերակացուս թողոյր », « եւ վերակացուս
եւ ոստիկանս յերկրին Աշխենաց թողուին »:

Յընդհանուրս լուսանցքի յաւելումների
մասին կատարուած գիտողութիւններն ի մի ամ-
փոփոխուց յետոյ, տեսնում ենք, որ դժուարի-
մաստ խօսքերն են միշտ, որոնք լուսանցքում
բացատրութիւն կամ նշմանիչ մի այլ խօսք
աւելացնելու տեղիք են տուած նախնեաց, եւ
այլ կերպ հասկանալ եւ մեկնել միտք էլ չուրի:
Այդ հիմքով ոստիկան խօսքը, իբրեւ ոչ-հայե-
րեն, լուսանցքի մեկնութիւն չի կարելի ընդու-
նել: Այդ մանաւանդ չի կարելի նկատելով, որ
ոստիկան խօսքին կցուած է երկու դէպքում եւս
վերակացու խօսքը, որը լուսանցքի յաւելումն
ընդունել թերեւս հնար լինի՝ ոստիկան խօսքը
պարզելու նպատակով: Այսպէս՝ ոստիկան խօսքն
անկասկած ենթադրում է հեղինակինն ու ոչ
թէ լուսանցքի յաւելումն է այն: Եւ արգարեւ,
այդ հաստատում է իմանաւանդ այդ խօսքի եր-

րորդ գործածութեամբ Գ. գպր. ԾԶի մէջ. « Ե-
ւելին ուրիշն աբրոնի հարցանել իմէ իցե՛
յաննն առցէ պաշտել զորէնս մոռութեանն՝ ոչ
մեռցէ, իսկ նա ոչ առնչոյր յաննն, այլ՝ կամե-
ցեալ մեռանել ինդութեամբ վասն Աստուծոյ,
երթեալ ի տեղի մահուանն, եւ աղաւեսաց զմե-
րիւցսս իւրոյ մահուանն, զի թողորդացնն նմա
սակաւ մի կալ յարթս »: Այստեղ երկու
խօսքն էլ ներկայ են, բայց հեռուոր դիրքով են
եւ անկասկած ոստիկան խօսքը հեղինակինն է
հանդիսանում: Իսկ իմէ « վերակացու մա-
հուանն » եւ « վերակացու սպանողութեան » (ԾԷ)
կամենանք այլ պաշտոնեայք հասկանալ քան
նախադրեալ դիրքով գործածուած « ոստիկանք
աբրոնի », ուրեմն կապ չուզենանք տեսնել
ոստիկան եւ վերակացու խօսքերի մէջ, — այդ
էլ պարզ է եւս անխախտ կը մնայ մեր նկատող-
ութիւնը, որ ոստիկան խօսքը բուն հեղինակի,
այն է Ե. գպր. Ը— ծԹ գլուխներուն խմբա-
գրողի, գործածածն է եւ լուսանցքի մեկնու-
թիւնն չէ:

Գլուխ Ե. գպր. ԺԳ եւ ԺԶ գլուխներին,
ուր գործ են անուած « ոստիկանք վերակացուք », նրանց նշանակութիւնը կրկնակի է. բաց թ այն
որ Ե. գպր. Ը— ծԹ յօրինուած գլուխների մէջ
են մտնում, այլ եւ այդ երկու գլուխները յօ-
րինման ժամանակաշրջանի ամենավաղ սահմանը
ոստիկան խօսքի ներկայութեամբ են սահմանուած:
(Ը-բուն-ի-ի-)

ԳՐ. ՅՔԻ-ԳՈՂՈՍԾԱՍ



Գ Ր Ա Վ Ա Ն

ԱՂԱՊՅՈՅ ՅԻ ԻՐ ԵՐԻԳՐՈՒԹՅԱՆ ԸՄ ՅՈՒՍ-
ՏԻՐԱՆՈՅ
(Ը-բուն-ի-ի-)

Ծ.

Աշտոտեասի գործքին հրատարակութեան
ժամանակ միտք աղբիւր մ'ունէինք հայ բնագրին
համար, մեր Մատենադարանին ձեռագիրը, ինչպէս
սուսմատարութեանս սկիզբը կամ ներածութեան
մէջ նկարագրեցինք: Դասութ էր միայն որ՝ ինչպէս
« Մատենադարանութեան » մէջ ալ նշանակուած էր,
եղած էր սպաղարութիւն մ'ալ Կ. Պոլսի 1806ին.
բայց մեզի անմատչելի էր այն: Այժմ սուրբ ենք
որ ոչ միայն կարեւոր եւ իրականոր տեղեկու-
թիւններ ստացանք այն սպաղարին մասին, այլ նոյն
իսկ անոր տարբեր ընթերցուածներուն համեմա-

առիթունը: Այս համեմատութիւնն ալ ցուցուց որ շահագոյն կարեւոր էր ապագրին ծանօթութիւնը: Ասան զի ոչ թէ մեր ձեռագրին համեմատ բնագիր մին է Տոն եղածը՝ կ'ենթադրուի տարբերութեամբ ընթերցանածներու, ինչպէս սովորաբար կը գանուի ձեռագրէ ձեռագիր անգամ. այլ որպիսի ալ նայն հոյ բնագիրն ըլլայ՝ յեակուս անգամ եռուի առար բնագիր մին է, չնչեք վարպէր բեռու:՝ հոյ թարգմանութեան նոր իր-իբր-ը-ն-ի-ն մը: Այս պատճառաւ անհրաժեշտ էր մասամբ ընդարձակել մեր առումնադրութեան նախնաբար համեմատ ծրագիրն, եւ հոս՝ նախ քան սուտարեւը՝ անանել թէ ինչ արդիւնք կրնար ունենալ ապագրին ընծայած ասորն: Առանց ստոր մեր առումնադրութիւնն էական մասամբ աւելի թերակատար պիտի մնար քան որպիսի է արդէն ինքնին իւր սահմանափակ շրջանին մէջ:

Թէ թանկագին տեղեկութիւններն եւ թէ ամբողջ արդիւնքն համեմատութիւնը պարտական ենք Աստ. Յովհաննէս -ՔՏ. Միկեանի, որուն նաեւ Նոս հրապարակու մեր շորհակալութիւնը կը յայտնենք: Տեղեկութիւնքն ամբողջութեամբ են նա՛մակի տի մէջ, որ կը պարունակէր նաեւ ապագրին ընթերցանածոց համեմատութեան սկիզբն (գլուխը Ա—Ժ.) իր իւր անոցանք ամբողջըն համեմատութիւնը: Այս տարբերութեանց զիստադրները նաեւ յաջորդեցերու մէջ աւիթի պիտի ունենանք յառաջ բերելու, իսկ ամբողջը գրուած է բնագրին մեր հրատարակութեան կից ուրոյն իւր յաւելումն են նոր խմբագրութիւն բնագրին:՝ Հաս յառաջ կը բերենք նամակը (Կ.Պ. 1/13 Փետր. 1900). որ է հետեւեալը:

«Չէր գովիչ հետազոտութեանց մի նոր գործն էւս ընթերցայ այս անգամ Փետրուարի Աւրիսի Հնդիսի մէջ, Աւրիսի Սիւր-նի մի գրութեան վրայ՝ որ մեր նախնեաց թարգմանութիւնն է կ'ընէ: Այդ գրքից արարեւ ապագրուած է Կ. Պ. Չորս. ոչ թէ 1808 թուին, ինչպէս գրած է Հ. Գ. Չորս. «Հայկական Մատենագիտութեան» մէջ, այլ 1806ին (ՌՄԾԵ), որպիսի ունեւոր նախագուծն «Բարոյութիւն յորդորումն իրենց Աւրիսի Սիւր-նի: Յիւլի 1 յամուտն իւր իւր-ին է հայտնաբերուած: Անորոյն տարածութեանը: Եւ որովհետեւ հրատմու Տեղան Եղեմուս Սիւր-նի Պարտիքի. է կ'արտահայտուի. է իրաւորն ՌՄԾԵ (= 1806): Է Տարածի Գեղարտար Պարտիքի: Այս ապագրութեան եւ Չորսի կից մէջ յառաջին տարբերութիւններ գոյոյ, որոն Չորս եւ ընթերցողաց աւարտութեան յանձնել պատշաճ համակցայ, առայժմ անկախ՝ որպիսի ապագրուած է Հնդիսի մէջ. (Համ. Ա—Ժ.) իտասանայով շարունակել զայն ըստ շարունակութեան Հանդիսի:՝ Մակայն պատշաճ գաւառուս ինձ նախակուս սա ծանօթութիւնն ապա:՝ կը գրէ թէ «Մեր ընթերցանողն անգինն ունենցած է համեմատութեանը Գերբայ Ապագրուց 1778ին օրինակութիւնն, որ փոխադարձաբար զարգաբար առած էր է Լով գրուած ձեռագիր մը: Ինձ կը թուի թէ այն Գերբայ-նիւնն եւս արժանաւորութիւն Գերբայ Պարտիքի: Միայն ընդ է զան զի զբնական վերջն հետեւեալ Ռուսացուցար ապուած է, որ յայտնի կ'ընէ Գերբայ Պարտեւուցն իննննն:

* Տես անանծին հրատարակութիւնը («Մատ. մանր Աւուսն», Բ.) էլ 193 նւն:

** Ուշալուս ըսիցք՝ մասցանն ալ թիւ մ'ունայն ընդունած նայ:

«Բան Յիշատակի.

«Մըւակ սննի՝ գուշակ եղեալ՝ աշխատեցաւ՝ ըստ կարի, եւ Առումով Փրկին կամար յառաջ բերու. այդ բարի:

Այս անհնի՝ առնք միջ՝ բարեբերի՝ արդեցաւ. եւ յայտ կ'էկալ է լեւոնիս՝ Հայկական Սեւի հրեպոս:

Երբո՞ւ մտի՝ թուական Հայոց՝ զոգով հուզը՝ Երկրորդ, յիսուս էւ հնի՝ է նայն յարեալ՝ կատարուած էր՝ հասար իւր:

Եթե՛սնառու՝ երկու են սոս՝ բաղք երատու. հոգեւոր, զըր ընծայեցա՝ Ապրիկոս զի՛նս արդայն՝ ս՝ Կերբայ:

Վարձեմ՝ Ապրիկոս զի՛նս Թէ Ապրիկոսի առային անգամ հրատարակին Գերբայ Գրքի Պատու տեքնն կա՞ծ է. բայց գործնային է՝ որ ոչ զբնական սկիզբն է կ'է միջը. բնու. չի յիշը թէ այս թարգմանութիւնն է մեր Երանեկի նախնեաց կա՞ծ է. եւ սոսյգն անկողն ու իսկ միւսն. ցայժմ հարցն էր թէ՛ Գերբայ Պատուութիւնն ինչե՛ թարգմանու է. եւ արտաւայցն էր շարադրութեան վրայ: Գուցե՛ այժմ է թարգմանութիւնն այն ապագրութեանն, եւն:

Թէ ապագրութիւնը ստուգուի Գերբայ Պատու տեքնն է, մինք ալ չենք տարբերուի: Այս մասին որոշ վկայութիւն մին է վերջին խոսքը կամ բան յիշատակին: Այն անգն ամենէն վերջը («ն Գերբայ») բացառյալ սուսած է իւր անուսը: Կաւե սկիզբը բառաբար մ'ըսած կը կարենք: Մշակ ո՞նն՝ գրելով, որ գժուար չէ անանել որ Գերբայ անուան թարգմանութիւնն մ'ըսած է՝ յոսմարեն լեզուէ այնպէս թարգմանելով անուսը:՝ Բայց թէ ինչ զիւրն հոն ալ այս յալկանբարութեան սակ անուանել ուղած ըլլայ, այս ստուգիւ ինչդական է, եւ ինչպէս պիտի տեսնենք՝ շատ տարբեր կերպով եւ իրմէ՛ արդեւով հին աննի մը վրայ ալ կրնայ անուսիլ: Նոյնն բանու. ենք ճակատին այն խոսքին համար ալ թէ՛ «յեղեալ է յոսմական լեզուէ... աշխատութեանը արւսնք բանադրիք, որ գունէ ընդհանուր եւ անորոշ խոսք մին է: Ամենեւին հարկ չկայ այս ո՞նն բանադրը, նոյն ինքը Պայտանցին համարի, եթէ շունեանք ուրիշ կողմանէ համոզել փաստեր: Եթե՛սնի փաստեր մեզի ծանօթ չեն, մանաւանդ թէ՛ որչափ ալ մեծ համարում ունենանք Գերբայ Գրքին վրայ, շատ գժուարին կ'երեւայ մեզի իրեն վերագրել ուղեւ Ապագրութեան նման թարգմանութիւն մը, եթէ չ'ըլլայ նաեւ մեր ձեռագիրը, ինչպէս նաեւ Վենետիկեր:

Մակայն ընդանինք թէ յիշուալ երկու անուսը խոսքերն ալ ստուգուի իրեն Գերբայ Պայտանցեւց կը վերաբերին կամ իրեն մասին ըսուած հասկնալուն է, որով Պայտանցի կերպով մ'ինք զինք յայտարարած ըլլայ թարգմանիչ: Կաւե այս պարագային՝ որ ապահով չէ, պետք ենք յայլակ մեկնել նոյնը. ստով բացատրուած կ'ըլլայ այն կեան ալ թէ ինչու արդեւոց ապագրին մէջ որեւէ յիշատակութիւն չկայ բնագրին նախնեաց թարգմանութիւնն ըլլալուն: «Ապրիկոս, այնպէս ինչպէս կը ներկայացընէ Յարկիւն՝ ամբողջութեամբ ստեղծ շատ լաւ կրնայ ըսուիլ թէ՛ «նախնեաց» բնագիր չէ: Համեմատելով մեր ձեռագրին հետ՝ կը աննուի որ ապագրըք նայե՛ք նայք արագրուած է փոփո-

է Յոն՝ Γεωργιος Գերբայ, γεωργιον գաւա. մակու. թիւն եւս, γεωργός երկարործ, Մշակ:

խուած է, այն ալ որոշ ծրագրով եւ ուղղութեամբ, Մթ թն ստաթիւնները պարտուած են, իրթին յաւ նարանութիւնքն սպայացուած, նիւթական թարգմանութիւններն ուղղուած: Անպիտ որ անորջն՝ ինչպէս բոնքը՝ նոր իմարարութիւն մըն է, ի հարկէ հիմն ունենալով հնրե կամ մեր ձեւապրիքը: Եւ որովհետեւ կան նշաններ թէ այս սրբազրուջ՝ զոր կ'ընդունինք թէ ինքը Պալատացին էր, պարզ հայ ձեւապրի մը վրայ թէ աշխուած, այլ առկան ունեցած է յոյն (սպարիթ) բնագիրն ալ, որով մեկ երկու յաւելածները կը գտնենք՝ որ հոյոն մէջ կը պահին, կրնայ ամբողջ ինքզով մը նոր թարգմանութիւն կոչուիլ, որ մեր ձեւապրիքն համար անհնար է բանլ:

Աւանց այս անասկ մեկտուութեան շտաղ գծուարութիւնները կը մնան անընթաց: Այսպէս անմեկնելի կը մնայ թէ ինչու Պալատացի, եթէ ինքն էր ընդհանրապես առաջին անգամ Ապապիթ թարգմանը, պղծման եւ որոշ ինքզով թէ յիշած իւր թարգմանած ըլլալը, մինչեւ իւր միւս բոլոր գրութեանց մէջ՝ որ ապահովապէս փրեն են, (— գիտն զի շտաբան ալ կայ ինչպիսիս իրեն ըմտնուած,՝ —) միշտ կը գտնենք յիշատակած իւր անանք, թարգմանութեան առթին եւ այլ հանգամանքները: Գրաբանու շտաղ գծուար կը մեկնել մեր ձեւապրիքն եւ Անեկտիպ (եւ ուրիշներու՝ որ անշուշտ կան) բնագիրն գոյութիւնը: Երկու բնագիր կայ մէնեղ, որոնց մին միայն ինչոր Պալատացոյն ըլլալ, այն՝ զոր սպարարութեամբ ալ հրատարակած է, եւ որ հայ ընթերցողին գիւտահասկանի ըլլալու յարակիցին ալ ունի: Իսկ ձեւապրիքը՝ իրթին եւ յաւնարան է, գրուած սպարարութեան իբր 30 տարի յաւանձ Գրիգորի գրպէ մը, եւ այն սղաւաղութիւններով՝ թէ են քիչ, նորագոտութիւններ գուրո ինկած (տես 179, 4), մինչեւ անգամ անծնատ ըլլալու շափ (տես Գ, 1)՝ գրքի սխալներն ալ չհաշուելով (զոր որ Գ, 4)՝ «Կիտի ուկիւտ» բառերէն «անմեկուտի» եղած, եւ նմանները՝ միով բանիւ ամէն նշաններով՝ որոնք կը ջուղընեն թէ ուղղակի սկզբները մը օրինակուած չէ, այլ գաղափարն ալ սարգեն պաշտպանութիւններ ունիք: Անեկտիպ օրինակէ փոքր գրուի մը միայն ծանօթ է ինծի, եւ այն ալ ընթերցանի՝ թէ եւ փոքրիկ՝ սարգերութիւն կը ցուցնէ: Այս կողմանէ շտաղ բացայտի կը տեղեկութիւն ունենայ Ս. Խաչի ձեւապրիքն վրայ, մասնաւոր որ ճիշդ Պալատացոյ գրքութիւն կ'ըսուի: Եթէ է ձեւապրայ իմարարութեան տեսակէն է ան ալ, այն առնէ ինզկիբը վերջարկանապէս վճռուած կ'ըլլայ: Իսկ եթէ սպարարիքն տեսակէն՝ վերջնայ նախազաւարտն

ըլլալու է Ռերի՝ եւ յատկապէս ժ.Ը. գարեն հնագոյն՝ ձեւապրիքն մեզի ծանօթ չեն գծաբանարար:

Անչան չէ նաեւ լեզուի խնդիրը: Ըսինք՝ եւ առիթ ալ եղաւ օրինակներով ալ ցուցնելու որ Ապապիտոս լեզուն մեր Գունաբանաց շրջանին լեզուն է ճշդիւ, այն լեզուն ու թարգմանութեան ոճը՝ զոր Անյալովն ու Սիւնեյցիէն մինչեւ Գր. Մագիսարոս եւ անկի ետքն ալ կը տեսնենք: ուր իւրաքանչիւր յոյն բառ ու յոյն ստուգիւն հաստատուն է յաւնա յաւնանին վրայ ձեւուած հայերէն համաստական մ'ունի: Եթէ ընենք Ապապիտի իւրաքանչիւր բառ ու ստուգիւն՝ նաեւ բոլորովն նիւթականները՝ ճիշդ նշանութեամբ կը գտնենք միւս յաւնարանները՝ ճիշդ ալ, եւ յոյն տարբերութեամբ նոյն յոյն բառերուն գէ՛ղ, զորուն ծանօթութեանց մէջ նշանակեցինք: ժ.Ը. գարուն վերջ՝ Գեորգոս Պալատացոյ համար այսպիսի լեզու մ'ենթադրել անհնար բան է. նաեւ լոկ ստուգանական հետեւողութիւն մը պիտի ըլլար անոր կողմանէ, եւ անընթանելի թէ իբր քաջ հայկարան հոչակուած Պալատացին ճիշդ Ստեփ. Սիւնեյցոյ կամ՝ Մագիսարոսի լեզուն առած ըլլար նպատակ բառ ամենայնիւ եւ կէս առ կէս նմանիլու: Իւր միւս գրութեանց մէջ այսպիսի բան մը չէնք տեսնիր բացարձակապէս:

Այս ամէնը կարծենք բառական էր համոզուլու զեզ: Բայց քանի որ խնդիր կարեն է, եւ Պալատացոյ անուրջ կայ ժ'ունի ստոր հետ, աւելորդ չէ քիչ մ'ալ մաքէ անցնել վերջնայ սրուած այլեւայլ թարգմանութիւնները: Ստացած արդիւնքը ինչովն պիտի հաստատէ մեր ըսածները:

Պալատացոյ թարգմանութեանց մաս մը գուր թողուլ ենք, տեսնը որ առնկերէն եւ պարսկերէն լեզուէ եղած են, որ լեզուի շարականութիւն եւ բառաբեր մ'ալ յօրհնաւ է, վերջինս իւր գրութեանց զուրկ գտնուցը: Գունաբան թարգմանութիւն մը կայ՝ Վե՛մ գայթակաութեան, գրքին, որ թարգմանուած է ի Կ. Պալիս «յաւմանէ բաւնարիւր», եւ՝ «որ կը կարծուի թէ Գեորգ գրչին եղած լինի: 3 Թարգմանուած 1767ին՝ սպարարութեամբ ըլլալ տեսած է 1786ին, ինչպէս յիշատակարանը եւ ցուցնէ Կ. Պալոյ ձեւապրիքն մը վրայէն: 4 Արդ եթէ Պալատացին է հաս ստուգիւն՝ բանասեր, թարգմանը, շտաղ պայծառ սպայացոյ մը տուած է

1 Յճ «Էւրո» էջ 23-41, 45, 48 եւ 5:
2 Յճ անո՛ր էջ 45:
3 «Գիբք որ Կոյի Վե՛մ Գայնիւր-Ինան, շարագրեցեալ Յիւլիոս Միմադիտէ եպիսկոպոսէ Գալատիկացոյ միւնաթի, ի խնդրոյ արու Յի ինկան, եւ Բարձրանիւթ-է Գունաց իւրուտի Է Էլայ Ի Կոստանդուպոլիս յարմարի բառարկի յաթ Յետան 1787, եւ այժմ սպարարեցեալ... յաթ Յետան 1786, իսկ ի Թուրքի շայտ ՌՄԼԵ, Ի Սահլպի-Կրքուրի, Ի սպարարի իւրաքանչեան պարսկ Գրիգորի, եւն: Փոքր 80 էջ 178:

1 Այսպէս Պալատացոյ ընդարձակ կենսագրութեան մէջ, զոր հրատարակած է Ս. Ս. Այվազեան «Էւրո հայ կենսագրութեանց», Ա. Կ. Պոլս 1898, էջ 11-79), ընդհանուր մտաւթիւն մը նշանելի կը կարծենք Պալատացոյ նախնալու շտաղ բան, որ այնպէս ապահով չէ: Զանի մը բան առիթ պիտի ունենանք յիշելու:

2 Յճ այժմ Այվազեան «Էւրո» եւն, էջ 24-30, 35, 38, 43 եւն: Անշուար է մեզի այն ամեն եւ ուրիշ յիշատակարանները, յոստայնականաբար եւն յաւանձ բերիւր:

3 Յճ «Էւրո» էջ 47:

4 Յարգարութիւնն եղած է Մանիլարեանց Առտուանարան պարսկ Մարգարի Յուրիթ: Օրինակ իտարու է Յեր Սազիկ արքան. Գեղամացի, «որ ըստ ինքզոյ մերջ ըզտարարի գրքուին ստորեւ սպառաւ ի հիւանդաց զբոյս յգնաց առ ան ի Կոստանդուպոլիս»: Տես սպարարի «Յիւրապարարեալ» էջ 169-172:

ասով թէ իրեն չենք կրնար վերագրել Ազգայնաստի թարգմանութիւնը: Լաւ ըստ ամենայնի լեզու մըն է, զոր սրեւէ յունագէտ Միտրանոսի մէկ կրօններ վերագրել: Զերեմիական անձը լաւ թիւններ եւ նոյն ժամանակի սիրտած կէտքաթար մեւեր բազմութիւն են: 1 շատ սեղ զարգ աշխարհաբար մը՝ զբարբար մեւերու ասի: 2 Ռամկաբանութիւնը ալ պակաս չեն. օրինակի համար՝ (էջ 9) «զորս ջուհապի ասպեայ յունարէն եւ լատիներէն» եւն, կամ (էջ 89) «յայտիկ ծանարաստի, այսինքն արբարհայի», եւ նմաներ: 3 Ի մասնակից յոյն եւ օտար բառերն որ պահաւած են, եւ յատուկ անուններն՝ այնպէս փոխաբառած են որ շատ «մարմաներ» աճ մըն է, այնպէս՝ ինչպէս փէ: 4 զարուս վերջերը կը պատահէ. օրինակի համար՝ «փոզիտ» (Փոտ), «Իվենիտ» (Եգրիտ), էջ 98 եւն: 5 «Ըստիւայի կոտանիցիւնան... Պանասական իրաբնայի Փաւլան» (էջ 51, Պաւլոս Լեւոնիւայ Պանասի), «Գովհ. Բագաբիտ» (Պատրիկ), էջ 7—8 եւ յամախ: 6 Նիքիթաոս Բաֆլուկան, էջ 6, 9 եւն: 8 եւ շատ նմաններ: 7 Միով բանիւ վերջ մը կոչ ասոր եւ Ազգայնաստ մէկ: Պաւլասայի՝ եթէ ինքն է թարգմանը, ամենեւին չէ ցուցնել հաս թէ մտքն անցած ըլլայ այնպէս

նմանի մեր յունարաններուն լեզուին ամեն նրբութեանն, ինչպէս եւ Ազգայնաստ լեզուն:

Բիւլ մ'առելի լաւ, բայց նոյն կարգի է միւս թարգմանութիւնն ալ որ իրեն կը արտէ, այսինքն կիրգի Աղեքանոցացոյց՝ «Իմ լաւս իման հոգոս», ճառն, որուն կից են Ոսկերբանի երեք ճառեր ալ: Ասանք միտանի մէկ գործ կը կոչուին, ի վերջոյ անհարմար յիշատակարան (էջ 104)՝ «Որբանութեանն Աստուծոյ թարգմանեցեալ եղին ճառք յունականէ: Բնէ կենսապիւր եւ թէ «Մասնաշարժութեան, Տեղիմակը Գերբը Պալասեցին կը համարին թարգմանը, որուն բնականութեան անկն ալ նշանակած կը կարծուի յիշատակարանին մէջ: 1 Արք առանձը նախ կիրգի ճառը, եւ նոյն լեզուն կը զաննից հաս ալ Ամեն քաղաքապետին կը զաննից նշաններ եւ անկայանի կը նշմարենք որ հին թարգմանութիւն չէ, այնչ աւարտ փէ — փէ. 2 զարս միւս թարգմանութիւններէ: Լաւ ալ անթիւ են հնոց անասմբ բառեր, բացարձակութիւնը ալ կոչուածութիւններ, 3 շերտականական նոյն անձը պիւրները, 4 նորաոյն լեզու, յամախ աշխարհաբար զբարբար մեւերու ներքեւ: 5 եւ նոյն

1 Օրինակի համար՝ էջ 3 «զատաճան այսի բամանան» (լաւ յամախ.) — 10 «ալ անէր հաւ ասորոց խրեան» (Իրեմ), 20 «Իրեան Կաթիլեցին» (լաւ յամախ.) — 45 «ալ ճանկ անկան Իգնատիոսի» — 24 «ճանկեցին» (նոյն) 42, 55 եւն: 62 «Ենկեմանի», 63 «պանանեցաւ», 93 «զամանա», 105 «ընթեանանի», 122 «ալ ընդանեցին արեւ եղիք», — 19 «ճանկարս հրամարման» (նոյն) 44 եւն: 49 «Երկուս կոչուան», 62 «ի պատարագարաններ», 66 «ի հաստանա», 80 «ի միւս գործեր», եւն. — 79 «ճանկեցին որ փոփոստ փ միանգամայն եւ ամենեւին ըս ընդ անի», եւն եւն: 2 Նման էջ 14 «ճանկայի կերպ փլըցաւ... բայց հանդիպեալ մի պատանի», — 19 «Փոզիտան յայնժամ մեծ համարս անէր», — 21 «ի վերջ ամենեցուն» (ամեն վերջը) հասանեցան» (նոյն) 25, 39 եւն: — 27 «չարմայր որ պիտայ զինքն համարեցին պատրիարք», — 44 «Փինն որ իրաւարք Կանայիցն», — 50 «աստքեցին վերակցուա որ վերանասանիցի ի սկիզանէ անիս իբն ին», — 64 «միտանար որ շատ անգամ ընդգէմ իրեան եղեալ զչարման փոխեր», — 74 «չարեալ էր զամենայն քարին», (ամեն միջոց ի գործ գրած.) — 93 «մի այսպիսի մտք», եւն եւն:

3 Այսպէս էջ 59 «Որք կարելի էր դիւրաւ Կիլի յոր կողմ միւլ քարլեցեն», — 71 «եւ զոր ցեցին զպատու իրաւան», եւն. — 92 «ի ինն վերապալմանն եւ արշաւանաց», եւն (նոյն) 56: 4 թուականներէ՝ 34 «Երեքհարիւր ասանեալ», 63 «Թագաւ որեայ... ասանեհ հինգ ասոր... եւ մէկ ասոր», 110 «ի ասանեհ քցեալ կարկուպատ», եւ նմաներ:

5 Նման. 29 եւն «Ստաստարա Ալիլիթի իրաւարք», 125 եւն «Լաւ զամախ», քաղաք (Աւագոց), 122 եւն «Պուր կարիտան», (յամախ.) նաեւ 6 «Ինն Ասմիւրան», 95 «ի Յրգասայ թագաւ որն Ասմիւրան», եւն եւն: Փոխաբանութիւններէ՝ 80 «եթեմաստ», 102 «քոնկանեցին» 34 «Երեքհարիւր... քոնկանեցին» 127 «պատարայից... քոնկանեցան» եւն. 127 «չարե... զարուս բաժնեկրայն Եւրպայի... քոնկանեցան Փաւլարայի» եւն. 129 «զորանկութեամբ հորս Եօհաննան Յեքաւայ զբաւորին այսինքն Կենեարայի քոնկանեցան», 154 «Իյսկաւուսա Միքայիլի», 167 «Կըպրիս իւր Յեթրգի սեպորթի», եւ անթիւ նմաներ:

6 «Յճան կիւրք արբար եպիսկոպոս Աղեքանոցոս, ճառ լաւս իման հոգոս եւ հանդիմեալ զաստասանին ճիւղատու. սերտիտեալ ի յունականին ի հոյ Բարբու, եւ ասեցեալ... Ի Կոստանդնուպոլս քաղաքի՝ հրամանաւ նորի Արեւուս Պատրիարքի Յեան Եօհան Կոստանդնուս Վարդապետի ի Թուս Լայոս 1209 (= 1760), Փետր. փոյ Փետր 8՝ էջ 104: Կը պարունակի էջ 3—88 կիրգի՝ «Իմ լաւս եղան հոգոս... Երկնիմ ի մասնակի», եւն. — 39—41 «Աղբը Ս. Լորի մերջ Եօհ. Ոսկերբանի, ի մաս մասիկ արքանարար իարհոզոյ ճաղախանէ: Լաւ Աստուած իմ, գիտե՛մ զի լիմ արժանի» եւն: — 42—67 Ոսկեր. «հաս մէ. Ազգայնաստութեան... 8եմիք յաստարեմ կարակի զպատեցան եւ զայսով թիւնն» եւն. — 68—77 Ոսկեր. «ճառ առ այնտիկ արք ի բաց կան ի ժողովարան: Որքու սերմանաց այնչ է օրոս» եւն: — 78—104 Ոսկեր. «ճառ ի յամախ որ լաւ անասանի: Միշտ երբայ Աստուծոյ մարտարանութիւն քարաղէ, եւն: 8 8եւ «Շար», 44: «Մտանադիտ», 80: «Ինքն Կաներ թարգմանութեամբ՝ ինչպէս հասանեցին կերեւոյ պրցաւս Գիտարց 8եք Եօհաննանեան» եւն:

9 Նման էջ 3 «անկալուստուս զաստասան», — 10 «ժամն ոյն լաւանգհան եւ բազմահեծեանան», — 21 «արգարքն կիրգարանայ, իսկ մեղարքն թիւնն», — 25 «կայն Կարկուպայ մահ ճակեցին», — 31 «աս ի ինչպատարու եւ օւկանեւլ զհորին», — 35 «ալ օպիպիլիթի գործոց, եւ նման. 19 «ասնեցեալքն բաւարին անմիւրջարար» (անմիւրջար.) 26 «զինեկարք զապարուպոյն: 18 «Կ՛հ հ եւ արտա», եւն, 85 «թիւակայնք Լեւեց», եւ նմաներ:

10 Ի վերջ ուլլը՝ էջ 8 «որ անցանէ արտալ այնի լանին», — 4 «Երկնիմ ի ասնեցան զու անցնէ զտատարան», — 9 «զոր կանայ... վայնիւ նոյն», — 10 «սիւ յալուս ժամանակի սակի շահմարանցին», — 15 «նր պարծեցեալքն ի բազմութիւն փափու թեանցին» աղքատաց ոչ սորմա լով, եւ զԱստուած արհամարհելով, 16 «հոգաւ բաւութեան իտրտակեցին սպականեցով» եւն. — 18 «աստարա անուսանեալ, զք ե ինչ ասանայ զոլլայ», — 24 «ի հար ընկեանան», — 83 «ի վերջն զպատեցան» եւն:

11 Նման էջ 5 «ուսաքուս լինի եւ ոչ սուղարու թիւն անեցին», — 10 «անանկեց եթե զնչ է որ լինեց

առավարանութիւններ, օրինակի համար՝ «Չառուր եւ զան իւրեանց մտնելուն» (էջ 27, նոյն՝ 80 եւն), եւ նմաններ՝ Ըլտտ տեղ կարծես այնպէս՝ որ նոյն գարեհուն օրեւ միակ զորքէ մը տալաորութիւն կ'ընէ, մինչեւ առգամ մը լատինացեան Միտա-նոցեան լեզուին նոյնութիւն կը տեսնենք յաճախ։ Միով կանխ Ազապետի հետ համեմատութեան շնորհ կարծիքներ, որ բարբառներ աւել շղթանի (Յունացանոց) լեզուի ման յատկութիւններն ունի, նոյն են ճշդէ նաեւ Ոսկերեանի ձառերն ման կոչմանէ՝ Չարմանակի և որ ասոնք նոր թարգմանելու հարկ տեսնուած է. քանի որ կեցանք եւ նախնեաց ընտր թարգմանութիւնը,՝ մին յանուանալ՝ ոսկերեանի լեզուով, Թերեւս թարգմանչին ծանօթ չէին այս ձառերը նախնեաց թարգմանութեամբ, թէեւ Պաղտանցու պետ սանի մը համար՝ որ այնչափ զգաւած որ հնոց սեռագիրներով, անհաստատի կրնայ երեւալ։ Չարք եւ իցէ՛ անցնիք ուրիշ կետի մը, որ կայ ունի այս գրքին հետ։

Չարմանցով կը կարգուց Պաղտանցու թարգմանութեանց շարքէ մէջ նաեւ «Գիրք Պաղտանց Ս. Անդրէի եպիսկոպոսի Աղեքանազար, յը մարտանայլ Միաննիկ, որ անբարեփեւէ է Յունականէն ի Հայ բարբառ» Գիրքի Գրչիւ, եւ հրամանաւ Սրբապատ Պարտաբիք Յեանն Եպիսկոպոս Առաքանաբան վարդապետի՝ արուան ի Կ. Պոլսի, ի թուին Հայոց 1209 (= 1760), Փետր. 10, 5 Անընի մտաք կը ծագընէ որ շինթուութիւն մ'ըլլալու է։ Այս ամէրը ճիշդ նոյն է մինչեւ անգամ անայն թուականը՝ նախընթաց գործքին հետ, որ Անընի ձառն էր, բայց անոր՝ բան էստ էլիւն հոգոյն

- է իւրն (իւրն, նոյն՝ 71 եւն. ան՝ 87 «մք զաւ իւրն, պարեկ իրն մանաւ, 81 «մառայել իւրեան, եւն») — 13 «այ որ է որ ոչ աշխարհականաց», — 15 «նր պարեկ որ անհրաժեշտ էր անոր պարեկն» (կէն, նոյն՝ 75 եւ յաճախ) — 29 «այ ստանալիք եղևոց, եւն եւն»
- Ի միջ ուլըն՝ էջ 29 «արգանք և նախորդ աստանայի զարգարած» (զոսց՝ «յանկար,») — 36 «ներ յարեւ իրն-պաղտանիւն», — 36 «մ օր թեմն օր քաղաքաւոր զանաւոր գրեանն» (գեւ), եւ նմաններ։
- Ց Յես օրինակի համար էջ 71 եւն։
- Ա Սա շանի օրինակի ասոնցք ալ՝ զորքը ըստ այսմ նախընթացներն զայս տեղընելու է ճերմակաւ նախմ էնք՝ էջ 42 «անտարիւն չի նոյնեւ հարուսնցն ոչ եղև ասորոց», — 45 «նա գրասի է զանիւն», — 46 «զարգանի նմա Մր ետն», — 62 «անքն զիր յայթեցին», — 63 «զանտամա ոչ հայր», — 86 «զեւս յանախի երեսոր քաղելով», — 98 «զ հըւտն թն շարք պահպար իմոքը քաղելի, հմտն 44 «անտարիսք լիւ շարք զնալոց», — Կամ՝ էջ 55 «նախայլ զեւն» (նոյն 80 եւն), — 55 «շուքն լեւոյնն (իւրեանն) զարին ք», եւն (նոյն 56) — Ռազմաբար էջ 45 «կայն ոպան զնարայ . . . նոյն յաննոյ, այնդե որ նախմանն հեանեալ նոյնց օպուսութիւն», — 52 «անկուանն եւ զնիւն (հիւն) նիւթիւ Իմէւ փնւս», — 71 «պարեկ ասոյն» (ուսկոյն) Հմտն 65 «որ շարք զնորմոնն հարեանցք զքեռաստարեւ», եւ շատ նմաններ։
- Ց Յես Ոսկեր. «Ճառք», ար. Ա ննա. 1861, էջ 46-58, 69-71 եւ Ոսկեր. Մեծի. Պաղ. շ. (Ա ննա. 1862), Հար. Բ. 684-695։ Ոսկերեանն լեզու է անգրիկ։
- Ց Ազապետի «Շարք», 43-44։

մտաք, ոչ թէ Պաղտանցու։ Ստուգութեան կը փոխուի այս կերպ, երբ կը կարգուց թէ «Ս. Անդրէի այս գրքն» Տեա երանելոյն Յովհաննու Ոսկերեանի Հայրապետի երեք ձառերն ալ թարգմանուած են, որոց յիշատակարան ալ յառաջ կը բերուի։ Ուստի նախընթաց գիրքը շինթուան է Պաղտանցու հետ։ Ըստ իրեան ալ անհաստատի էր որ Պաղտանցի ձեռնարկի Հայոց հայրանանթ Պաղտանցու գիրքը, որ թարգմանուած էր արդէն Արեւնցիէն եւ օրան Լուծմանը ալ գրած էր Գր. Յովհաննի, կրկին թարգմանելու։ Թէ ընդգրկը եւ թէ է Լուծմանը արուած ալ էին Կ. Պոլսի Պաղտանցու ծնողեան 20 ասրի յառաջ՝ 1717ին Պաղտանց գրքին։

Այս շինթուութեան պատճառն ըլլալու է «Մասնաւորութեան, տեղեկութեանց սխալ հասկերգութիւն։ Անընի յիշելով լոկ Անդրէի Պաղտանցը յարակից գրած է Անդրէի յիշում ձառն թարգմանութեան Պաղտանցու»։ Եւ թէեւ ուրիշ տեղ մը լուս նշանակած է Պաղտանցու գիրքն ալ մանրամասնութեամբ՝ երբորք տեղ մը գրած է հեանեալը։ «Գիրք Պաղտանց Ս. Անդրէի եպիսկոպոսի Աղեքանազար հայրապետի, յուրեմ արարուայ Գոննի եւ Գրիգորի արակիքով Յովհաննու Որոտանցու քաւ հեռաորի, այնտաստիքով է լուծուան Պաղտանց Ս. Անդրէի, ի ինքոր օրուան բաւախի Գեորգի նարին հարգաբար. Կ. Պոլսի (անթուական), Հարեանցի քանք որ ոչ անկախ ասպարէսութիւն մըն է այս եւ ոչ անթուական. այլ Պաղտանցու գրոց 1717ի ասպարէսութեան երկրորդ մասն է՝ նախընթացին հետ մեկ ստիպութիւն կազմելով։ Անպայման կ'իբերակ որ Անտարեկը՝ զրքեւն ալ զքն առէ չէ ունեցան, եւ այս տեղեկութիւնը կրկնով նախընթացին (Անդրէի Ճառ. նման), հեանեալու է անկէ Պաղտանցու Պաղտանցու գիրքն ալ թարգմանած ըլլալը, մանաւանդ որ հոս ալ կը կարգադրուի հաշտակարար

- Գիրք Պաղտանց (էջ Ա-ձե. Յ-Գ. Պաղտանց, քանի եւն), ար. Կ. Պ. 1717, 80 էջը 799 (էջ ԱԹ) Յիշատակարանը կ'ընէ՝ «պղծեալ ասարկու ասր Գիրք Պաղտանց Ս. Անդրէի եւ Լուծման նարին, ի ՌՅԳՄ կառած արամականա աստարի . . . և. ասորն փեռաբար, ի ասարածի Կարգաբար օրք . . . Առաստանարայ, ի Կասանեալու օրն քաղաքն եւն»։
- Ց Յես «Մասնաւորութեան» 304-5
- Ց Մեծի «Մասնաւորութեան», 575
- Ց Անընի «Մասնաւորութեան», 133
- Ց Պաղտանց գրքի նախ գրած է Պաղտանցու գիրքը՝ քանի մը յարակիքներով եւ յայտարար զարգապետ յիշատակարանով (էջ ձԹ-ՆձԹԸ)։ «Ա ընթերցողդ, պղք (էջ ՆձԹԸ) կ'ընթերցե որ՝ լուս ինտարին եւ Լուծմանց ի միւս՝ ասի լինելու, զիրին ալ միսին արուան է, եւ արգանքը իւր ասորքը (էջ ՆձԹԸ-ԼձԹ)։ Գիրքիք աշխարհի Յովհ. Որոտանցու քաւ հեռաորի, այնտաստիքով . . . ի ինքոր օրուան բաւախի, Գեորգի նարին հարգաբար, (ճիշդ զնիւնն պէ) եւ յիշատակարանով Յովհ. աղ. պն. աս ըստուած նոյն Գեորգու։ Այս յարեանն արգանքն կրկին Յիշատակարանին (էջ ԼձԹԸ-ԼձԹԸ), որոնց աստիճը կը ներկայանցնէ այն ձեռագիրն՝ օրմ եղած է ասպարէսութիւնը, պարեկն էր Գոննի մէկ օրմանն՝ որ ունի յիշելու ի միւս՝ ասի գրեան, զիսանոյն եւ զՊաղտանցու եւ զԼուծման նարին, եւն։

«ուրա՞ն բանտերի», խօսքն՝ յարակից ունենալով նոյն իսկ «Գեորգ», անուանք բացայայտա՛ւ Սակայն այս շատ սուտ օրինակ ընել է ցուցնելու որ շատ դերին է այսպիսի «բանտեր» եւ նման վերադիր-նեբէն չիսթիլ: Այս «բանտեր Գեորգ» գործերով հին է քան զՊապականցի. եւ է այն՝ զոր Գրիգոր Տաթևակացի իւր հարազատն եւ համիրակը կը կոչէ, որուն ինգրանօք գրեց 1891ին իւր յիշեալ «Լուսնակն Պարսկականց զոր» ինչպէս յիշատակարանն ալ կ'ըսէ, ՚ եւ 1887ին իւր «Փոքր Հարցմանը»՝ Գեորգ երջնայնն՝ է, որ նաեւ իբր մասնակարգ բառական ծանօթ է, եւ Հ. Գ. Չարքհերին կ'ընծայէ «բայ ՚ քանի մը մանր գրուածքներ... Աստուածարանի զրոյց Լուծմանը, եւ Յովհաննուս աւետարանչի Յայնուսթեան Մեկնութիւն մը», ՚ Առաջինը կամ «Առ որ», զրոյց յուծմանը՝ թէ եւ զմարտաբար կ'իտան՝ ունինք 1444ին գրուած ձեռագրի մը մէջ՝ ՚ իւր «Իրաւս մկրտութեան» ուրիշ ձեռագրաց մէջ՝ Գրիգորի Ենիկացւոյ, անուամբ է. միւս գրուածքներն ալ քանի մ'աննշան բան ծանօթ է, եւ ընդհանրապէս համահունձ Գեորգ հեղինակներուն՝ որոնք մէջ նշանաւորագրեն է Սիեւուացի, այլեւայլ գրութիւնք շատ անգամ իբրտու հետ կը չիթթուին:՝ Բայց այս կտոր մեր ծրագրեն գաւազ է:

Մեզի համար կարեւորագոյն կեանք էր ցուցնել որ «բանտեր», եւ նաեւ «բանտեր Գեորգ» անհրաժեշտ Պապականցի ըլլալու պէտք չկայ. այլ գարեբով ալ յառաջ նոյնպէս յորջրջուած են ուրիշ մասնագիրներ ալ: Ահամայ կաւ այս նաեւ հետագայ իւր հրատարակիչը, Պապականցի՝ որ նոր ինտրոդուս ու ապագաս էր Ազգայնասը, սեռանք որ միջին ակնարկութիւններ բնութ էր թարգմանութեան մասին, եւ որոնց ուրիշ մեկնութիւն ապաւ կարելիութիւնք ցուցուցինք: Արգ նախըն-

թացն կրնայ հետեւցող թէ Պապականցի թերեւս անով սերելութիւն մ'ուզած ըլլայ առ Ազգայնութիւն թարգմանութեան մասին, սեղեկութիւն՝ որուն ակնարկութիւն մը թերեւս գտած էր այն ձեռագրին մէջ, որով գաղտնաբար էր իւր Ազգայնութիւն օրինակը: Այս կերպով Պապականցի կարծեր իրով գարեբով հին անձի մը վրայ կրնան աւանդիլ եւ հաւանօրեն աւանդու է, այսինքն սա խօսքը՝ «յեղեղա ՚ յունական լեզուէ ՚ հայկական բարբառ», աշխատութեամբ որունն քանտարիք: Այս բանտերն աւելի մարուստ ալ կրնանք նշանակուած գտնել յիշատակարանին կարեւորը՝ «Մշտ (= Գեորգ, կտոր վերջ)», մի՛ քուշի եւնալ աշխատեցաւ ըստ ասի, եւ Աստուծոյ Փրկչին կամը յառաջ Երես այս բարի. ապա տեղիւ առն միով բարեգրի գոչեցա՛ւ եւն, խօսքին կերպ յայտնի էր ցուցնել ապագայը «արտերկն» շատ ուշ ժամանակի («պապ, եւն») ան է քան նոյն բարին՝ կամ Ազգայնաս՝ «յառաջ բերողը», թարգմանողը կամ թերեւս նաեւ կրկին ծանօթագրուողը, որ Գեորգ Բուսուէր՝ «ո՞նք էր, եւ որուն աշխատութիւնն ապագրին չէր, վասն զի՛ ինչպէս «գուշակ եղած» էր՝ յետոյ զայժամոց ալ գրուածեցաւ եւ ապագրութեամբ բնգահարուցաւ:

Իբրեւ պարզ ենթադրութիւն կը գտնենք այս մեկնութիւնը. վասն զի այլեւայլ կեանքը կրնան ինչպէս ըլլալ, եւ զանպէս առարկութիւններ հանուիլ: Բայց եթէ ենթադրութիւնն ուղիւ համարուի, ստուգիւ մեծ բան մը շահած կ'ըլլանք, կերպով մը Ազգայնութիւն՝ «յառաջ բերողին» անուանք տեղեկացած ըլլալով: Սակայն նաեւ այս գեղեցիկ՝ մի՛ էր այն «բանտեր Գեորգ»՝ համահունձ այնպէս անանց մէջ. վասն զի բնական է որ Տաթևակացւոյ Երջնակացի Գեորգը «բանտեր», կ'ընելով միայն չինք կրնար անմիջապէս զինքը մասնակից բնել, քանի որ չենք գիտար նոյն իսկ թէ Երջնակացի գիտէր արդեօք յունարեն՝ Ազգայնութիւնն զրեթէ գտաստեան գործ մը թարգմանելու ձևի: Եթէ՛ ստուգիւ Գեորգ մը պէտք է փնտաւել, մենք կ'ախարածինք փնտաւել ալն այն տեղերն՝ ուր Բիւզանդեան զարոյցը կ'ընեին, եւ այն ժամանակու ներն՝ երբ յունարանութիւնն ի ծաղիկ էր, օրինակի համար Մագիստրոսի օրով, որ՛ միջնակեալ ընենք իւր յունարան նամակներէն մին ուղղած է Գեորգ Ազգայնութիւն մը: — Բայց այս անդրջին դէմ՝ զիստար սառարկութիւն մը կրնայ հանուիլ. այն թէ նախ այն բանն կ'ուղեր հասկըցնել Պապականցի յիշեալ՝ «յամանայն գէպա մէ պայծառ» խօսքերով. եւ եթէ՛ այն՝ ստուգիւ հին ակնարկագրագրագրութիւնք մը քաղած էր այն տեղեկութիւնը: Այս կեանքն էթէ լուստարեղև յոյս մը կայ, միայն Պապականցւոյ այն ձեռագրին կրնայ ըլլալ, որ ինչպէս կ'աւանդուի՛ Ս. Խաչէ թանգարանը կը պատահուի:

Վերջնայն մասին կը գրէ Ա. Վլադիմիր. ՚ «Յուն կիրտար՝ Ս. Խաչէ եկեղեցւոյ թանգարանին մէջ կը

1 Այս կտոր կը հաստատուի անկէ որ ար Գննադրին յառաջ ընթաց իտրպիցը զիշ նմն է ալ գրքին եւ նախընթաց (ճառ Նլման) գործոյն վերնագրներուն հետ, որ իբրտու ձուլուած են, եւ մէջ մասն «Գեորգ-Գրիգոր», անուանք:

2 Ձեռ. ապ. 1717, էջ՝ ԵՃԷԳ-Ձ: Ենչը յառաջ ընթաց նոր յիշե անց մը՝ «Թ. Թ. Թ.», էջ 454:

3 Ձեռ. նաեւ Տաթևակացւոյ «Գրիգոր Հարցման», Կ. Պոստ. միճԷԼ (= 1720), զոր գրած է Տաթևակաց 1897ին՝ ՚ ինչպէս սահմ. բանտերի Առաջին, Վերջն կը կրտէ (էջ 773-789) «Հարցմանը Գեորգ Առաջագոյնի եւ Լուսնակաց Գրիգորի նորին հարազատն»:

4 Ձեռ. նաեւ Արշակունի «Մեկնութիւն», էջ 239:

5 «Պատմ. հայերէնի դպրութեան», Հար. Բ. Եր. Մատենադարան (Վենետ. 1878-) էջ 219: Չամչեան (Պատմ. Գ. 452) կը գրէ «Յաւուրս սորա էր եւ Գեորգ Արգ. Երջնակացի, զոր յիշեցաք (Գ. 426 ստուգութիւն Լուսնակութեանը հետ.) սա արար ցուծման զրոյց Աստուածութեանը որ առի՛ «Առ որ», եւս եւ քարտը պէպէս զրեաց եւ իրաւս առ անուայ զորեանութիւն Մալաթիոյ ըստ կարգելու նախին սորք հարց, սորա եւ այլ պէպէս գրուած. սմա ընծայեն անոնք եւ զմեկնութիւն Յոսիպոյ՝ բայց այլալ է այն, ըստ որում յիշեցաք» (Գ. 169 Գեորգ Սիեւուացի):

6 Չեռագր. մեր Մատ. Թ. 151, տես՝ «Յունարան», էջ 455:

7 Այսպէս բառամիջի համահունձներ սես՝ «Թ. Թ. Թ.», 1071-2: յառակապէս Սիեւուացւոյ մասին՝ «Սիեւուան», 108-6:

8 Ձեռ. «Յունարան», էջ 159 եւ այլուր: Մագիստրոս այս Գեորգ Ազգայնութեան կը ինչպէս Երեմիայ Մեկնութեան գրքին Առաջին:

9 Ձեռ. «Հարց», 47:

գանձուին Գեորգ-Դպրի ձեռագիրներին՝ 1. 1783ին է՛ և ինչնայնպէս զրաքս Երեւանի եւ ընդիր լեզուա-
 թարգմանած Սիմեոն Գաղաթաղի Եղա՛թ Ձե-
 ռաթեանկն կերտաց երկն։ 2. Աբդիոսոս. (յունարեւել
 թարգմանութիւնն)։ 3. Պարսեան Տրուդոյի.
 (յունարեւել թարգմանութիւնն)։ 4. Ջերինու եւ քիչ
 մ'ուցքն յիշուած 'Գրեցարանութիւն մը ի յու-
 սարեւել թարգմանեալն՝ նոր գործեր ըլլաւու են։
 Առաջինը կամ Սիմեոն Գաղաթաղի գործոյն
 թարգմանութիւնը մեզի այլուստ անձանթ եւ
 անձանչիւ է, ուստի ոչինչ կրնանք բռնէլ. 1783
 թուականն անշուշտ գրուութեան տարին է։ Կը
 մնայ 'Աղափխտոս', որ այնպէս Տարեանցի յիշու-
 սուկուած է, մինչեւ մեզամ մեծ տայ թէ կեն-
 սագրին մատչելի եղած ըլլաւու չէ բուն ձեռագրին։
 Եւ սակայն շատ կարեւոր քր տեղեկութիւն ունե-
 նալ ճիշդ այս ձեռագրին մասին, որ Պալատեոյն
 գրուութիւնը կ'ըսուի, եւ որ թերեւս այնչափ
 միտին կ'ուսուր ըլլաւարութիւն մը տայ։ Բաղձալի
 եւս եւս Անեանոյ եւ ուրիշ ձեռագրաց մասին՝ որ
 անշուշտ կան, տեղեկութիւններ ունենալ. յամաի
 գրուութեան մը թուականն ու անձանչ Տամարուած
 յիշուսակարան մ'անգամ մեծ լոյս կը սփռէ բա-
 նասիրական այսպիսի խնդիրներու մէջ։

Պալատեոցի բնո այս՝ այնչափ կերպով կոտ
 մ'ուի՛ն Աբապետի Տար, մէ միայն յիշուլ գրու-
 թեամբն Ս. Խաչի, այլ նաեւ տապալութեամբն՝
 որ նոր խմբագրութիւն մը կը ցուցնէ, որուն
 խմբագրելի ալ Տուանօրին ինքն էր։ Այս տանք
 Տամարայն է մեր ուրիշ կողմէն ալ իւր մասին
 ունեցած տեղեկութեանց։ Պալատեոցի շատ զգա-
 ղած է ձեռագիրներով, Տամարուած այնչափ
 տապալինքը՝ մաս մը սրբազան ձեռագրաց Տա-
 մարու եւ նաեւ Տրատարութիւն, ուրիշներու մասին
 երկրորդական աշխատութիւններ կատարած՝ յո-
 րինելով ցանկեր, բառացուցանքեր եւ նմաններ։
 Իսկոյ ճիշդ այս պարագան է, այս՝ որ Տաչուկուած
 էր իբրեւ Տմուտ երրուցիցի, պարսկի, արաբական,
 յոյն եւն լեզուաց, առիթ եղած է վերագրելու
 իրեն գործերը ալ որ իրեն չեն։ Մէկ երկու բուն
 տեսակը արդէն. Տաչ կը յիշենք երկու գործ ալ,
 եւ ասով կը կնքենք այս մասն՝ որ մեր բաղձացածն
 ասելի երկարեցուս։ Կենսագրելի էր զբէ՛ Կամարու
 գործ, նոյն (Ս. Խաչի) թմարագրութիւն 1817 թուա-
 կանի կնիքը կրող ընտրելագոյն մի ձեռագրին՝
 Չեռանչանիակ անուամբ, որ ձեռագրացութիւն
 էր Տամարուի, անմար Գեորգ-Դպրի կը վերա-
 գրեն, իսկոյ այս կարելի չէ։ Եթէ ձեռագրին իրեն
 գրուութիւն կ'ուսուի Տամարի, անՏար է անոր
 Տամար որ ինքն արդէն 1812ին վախճանած էր։³

¹ Ապազն Խորովոյ Անեանաց գործոյն Տամ-
 արութիւնը (մեր Մատ. թ. 22) Պալատեոցի յիշուա-
 կարանով (տես 'Յուցակ') 134-8. Արատեոցի քրաց 'Արա-
 ձու Ձեռագիր' (մեր Մատ. թ. 281), զոր Անեան Պալատեոցի
 կնքուած (տես 'Յուցակ' 706.) 'Գրաստ ցանկալի' քրաց
 վկայութեանց Տամարուից։ (տես 'Շար', 45.) Աբաթանի-
 ճեպ 1770ին այսպիսի թմար Տամարու Ամարայ ձեռագրին.
 ('Շար' 42-3) եւ նմաններ։
² Տես 'Շար', 48.
³ Տես նոյն իսկ Պալատեոցի գամբանագիրը ('Շար

իսկ եթէ իբր թարգմանելէ՛ անելի եւս սխալ է։
 Ասիկա մէկ մասն է միայն՝ 'Ճանա-Պաթիսիս'այ
 Փոռթայն, անին գործին, զոր Տամարուածն է
 'Յուանչիսիս Աթէլլութի', եւ թարգմանած՝ 'Յովհ-
 վրդ. Կ. Պարսեոյն', եւ որ յամաի կը գանուի։
 Ճիշդ այս Ս. Խաչի ձեռագրին եւ թարգմանին
 (Յովհ. Լույս) նուրբած է Տար. Ա. Յ. Թարգմանն
 երկու յօդուածներ։ — Նոյնպիսի սխալ գաղա-
 վար մ'ունեցած էինք մեզք ալ, երբ մեր Մատե-
 նագրարանին թ. 105 խառնակ ձեռագրին մէջ գտնե-
 լով կրտստ գործ մը որ՝ բաց յայլը՝ երրայակուն
 լեզուի Տմուտութիւն կը ցուցնէր, Տամարուած էինք
 'անցեալ գարու վերջերին թարգմանութեան մը ք',
 եւ մեա էինք Պալատեոցի ընծայեալ։¹ Այժմ՝
 գիտենք որ Պալատեոցին գործը յուսն Տաւ Այն
 գործը պատուած է արդէն 1716ին, ուստի Պալա-
 տեոցի մտնելեն ալ յասալ, եւ այն՝ այնպիսի
 խորագրի մը ներքեւ՝ ուր գտնարու կրնար մէկ
 վորձուի մը ձեռագրին պարունակաբ գանելու
 վորձ մ'ընել։²

Բաւական Տամարինք այսչափն ալ, եւ կը
 յուսանք Տամարից գնեց թէ պետք չէ որեւէ միտին
 եւ անորը յիշատակութեան մը Տամարութեան Տա-
 թեան անէն երեւոյթն ունեցող գործ մը վերա-
 գրել նոր թարգմանի մը, առանց Տամարից վկա-
 տերու։ Թէ Պալատեոցու Տամար պիտի գտնուի
 արդեօք այսպիսի Տամարիչ տապալցները՝ զնքը

66) 'Արեւմտեցու 75 ամաց, Ի Թուրն Լույս ՌՄԿԿ,
 (— 1812)։ Գեորգ-Դպրի Տար-Յովհաննիսեան Պալատեոցի
 մասն էր 1737ին։

¹ Տես ընդարձակ 'Յուցակ', 668-9 (մեր Մատ.
 թ. 282.) 'Սրբեմն' մոյ 1110, Ի Քիլիսյն անհայտ. Էլ-
 փանի ('Մար Երուսղէ, էջ 52) թ. 871 գրուած ՌՄԶԵ
 (— 1736) թուականին, Նոյնպէս Պալատեոցի մեղանէն
 յասալ։

² Ս. Խաչի ձեռագրին մասի յօդուածը տես 'Ճանապարհ',
 1893, էջ 280-3. Յովհ. Աբ. Գառնանչու պարսկերէն
 անք 1893, էջ 369-370. Առաջին յօդուածն էլ Տարագրա-
 կան տեղեկութիւն մը կը տարի, այն թէ Ս. Խաչի Տա-
 րու Ձեռագրիչներին եղած է Տարուս Մարտարոս, որ
 1779ին քիչնէ 1789 շատ մը ձեռագրի Տարուսին, ժամանակ
 Գեորգ Պալատեոցու գործերն, այնպիսի վերջին ձեռ-
 րան է Ս. Խաչի գրարցին, Կրտս ըստ այսմ կատիտելի որ
 Աբապետի ձեռագրին ալ նոյն Մարտարոսի գրութիւն ըլլալ
 պարզուած։

³ Տես 'Յուցակ', 379 եւ 1071։

⁴ Գրքն է՝ 'Պատիւրեօր Պարտիտիոնց, Սեր է հա-
 խաչակա ինչակոյ Պարտիտոնց, Նախերուս է անտառագրու Ջու-
 ղարեցի Իրանից Ի Տար Տանգուցալ Սարգիս օրաց Պե-
 արուին ... արքեպիս երկուս է արագի արևաստաց
 Ղալուսան Իրք Անտիտիտոնց, յաթ Տեռան 1716 եւ Ի
 Թուրն Լույս 1165, Անտարգամ', Փարք 8՝ էջ 448 (էջեր
 կրտս), երբամանայ։ Մեր ձեռագիրը (թ. 105, թշ. 236)
 կը սփռի Առաջին մասին որեւէ տեղ մը, տապալցին էլ 131
 կէսն։ Առանձին խորագրի ունի Ռ. մասն իբր ուսոյն գործն՝
 այնինքն՝ 'Փոռտ իւ Պալատեոցայ Փոռտեղեկութիւն Եթ-
 օստի Քրիտիկոսի երկարացուցուցանել' եւն (— մեր ձեռք
 թ. 105, թշ. 31-108) քիչնէ նոյն գրուութեան եւ պարսկերու
 բաժանմամբ. (տա. էջ 177-448.) Տարագրելի էր քիչնէ
 Իր պարսկերէն ունի, որ կրտսու կը մնայ 448 էջը։ Մեր օրի-
 նակին վերջն նշանակուած է 'Ռ-ըրն 2 օրինակը եւս պար-
 սկե (կրտս) 448 էջով' կը թիշուան։ 4. Գր. (Գաղէճ
 ձեռագրանոյն)

